

թէ ան տարբեր նշանակութիւն մը պէտք է ունենայ:

Առ բառը բարսմունք նշանակութեամբ կը յիշուի Ս. Յիզիարուղիախ Վկայարանութեան մէջ. պարսիկ մոգ մը, Մախոս անուն, Դունի մէջ, Զ. դարու կիսուն, կրակի պաշտամունքին կը մասնակցէր. պահ մը կրակը կը սպառնայ հրդեհել ամէն կոզմ. Դունոյ հայ աւազերէցին միջոցաւ, Ս. Խոչչի հրաշքով մը, հրդեհը կ'արգիլուի. Մախոս յետ նահատակութեան Յիզիարուղիս անունը ստացած և կոչուած է Աստուածառոյ վիայ. ուրիշ մօգերուն հատ կրակին դիմաց կեցած էր, մոգական սովորութեան համաձայն, որպէս զի իր չունչովը կրակը չպղծուի՝ բերանը կապած էր փայտամը կամ փանամը, զոր Ռոկերերանի Եսոյիի մեկնութեան հայ թարգմանիչը կապերտակ կ'անուանէ, մէկ ձեռքով ալ բռնած էր ուռը իրը նշան հրամայելու: Բայ Յայսմաւուրքի, Ս. Յիզիարուղիս վկային վկայարանութիւնը գրած է Ներսէս անուն քրիստոնեայ պարսիկ մը՝ բանտակիցը նոյն նահատակին, Յիզիարուղիսի նահատակութեանը վերջը. յետոյ ուրիշ մը կոկած է զայն, իրը թէ Մախոս՝ կրակին դիմաց կեցած՝ իր ձեռքը առած էր ուռը հրամայելու համար. այս բացատրութիւնը հաւանական է որ վկայարանութիւնը սրբագրողին միկնութիւնն է. մոզք փատամով կամ կապերտակով բերանը կը կապէր կրակին դիմաց՝ չպղծելու համար զայն իր չունչով, ըստ Զրադաշտական սովորութեան, ծիսակա-

տարթութեան կամ աղօթքի ժամանակ, ինչպէս տեսանք, անհրաժեշտ էր նոն ձեռքով բանել բարանունքը, որ է այլ և այլ ճիւղերու նուիրական խուրձը, վկայարանութեան մէջ զործածուած ուռը զորուած է բարանունքը բառին իրը հոմանիչ: Ալիշան Ուռը կը հասկնայ պարզ զաւազան մը հրամայելու համար, ըստ վկայարանութեան, (ա՛յս Յուշիկ Բ. էջ 348, Հին Հաւասի, էջ 349). բայց մենք կը կարծենք թէ Եղիշէի և Ս. Յիզիարուղիս տօնելի սուրբին Վկայարանութեան մէջ զործածուած նոյն ուռը բառը մօգերու յատուկ նուիրական բարանունքն է զոր կը զործածէին անոնք, ինչպէս նոն ուրիշներ՝ կրակի պաշտամունքի և աղօթքի ժամանակ: Կը փոթանք ապացուցանիւ այս պարագան հետեւելու կերպով. Shāyast lā-shāyast որ կրակապաշտներու կրօնական օրէնքներու վրայ ճառող պահլաւերէն զրուածք մ'է, ունի սրվարան բառ մը, ծառի փոքր ճիւղ նշանակութեամբ, (ար ուս, վիրամ, փոքր), նոյն բառը յիշեալ գիրքին անզգ. թարգմանութեան մէջ (Բ. 32) քանից յիշտատկուած է baresōm, բարանունք, իրը խուրձ նուիրական ճիւղերու, (ա՛յս Sacred Books of the East, Pahlavi Texts, part I, E. W. West):

Մեր համոզմամբ, ուրիմն Եղնիկի զործածած բարանունք բառը ճշգրտօրէն հոմանիւը կ'ըլլայ Եղիշէի ու Վարք ու Վկայարանութեան (Բ. հատոր) ուռը բառին:

ՄԿՐՏԻՉ ԵՊԱ. ԱՂԱԽՆՈՒԻՆԻ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱՆ ԿԵԱՆՔԸ (*)

ԺԲ. Քրիստոնեական կրորոյինը

Հոռվմէական կայսրութեան մէջ, հանրային ուսուցումը կատարեալ ազատութիւն կը վայելէր և երեք դասակարգերու կը բաժնուէր. — Նախնական, Երկրորդական և Բարձրագոյն:

Կարգ մը սոտաններու մէջ, զոյտութիւն ունին հոեստրութեան դպրոցներ, ինչպէս

նաև վիլսուփայութեան, իրաւաբանութեան, բժշկութեան զաօրնթացքներ: Եթէ աստուածներու մասին խօսելու պարտականութիւնը խօսըում և խզճահարութիւն աղդած ըլլար, ապահովաբար քրիստոնեաներու ալ պիտի հանդիպէինք ուսուցիչներուն մէջ. բաց աստի, քիչ հաւանական է որ, Դ. գարէն առաջ, պիտութիւնը կամ ուսուցիչներ նշանակելու իրաւունք ունեցող քաղաքները, մոզովրդին զէ աչքով զիտուած մէկ մասին մէջէն, որոնք քրիստոնեաներն էին, ընտրած ըլլան վարժապետներ, որոնց նոյնպէս լաւ ոչքով պիտի չնայէին:

Այսու հանդերձ, զարմանալի մէայն

(*) Եարունակութիւն՝ տե՛ս. Սիսն՝ 1932, թիւ 4, էջ 112.

պիտի ըլլար եթէ, երկու հալածանքներու միջեւ՝ երբեմն բռւական ալ երկար աեւող խազաղութեան շրջաններու միջոցին, ձեռներէց և քաջասիրտ հաւատացեալներ զանազան գպրոցներ բացած չըլլային:

Գիտենք թէ գպրոցի ուսուցիչներ նաև հատակուեցան, սակայն՝ անոնց պատասպարտութեան շարժառիթը ո՛չ թէ իրենց պաշտօնին կիրարկութիւնն էր, այլ իրենց հաւատաքն ուրանալ մերժենին միայն:

Արնորիս հանտորը, Գ. դարուն վերջերը, քրիստոնէութեան դարձող նշանաւոր մարդոց մէջէն կը յիշէ զմեծատաղանդ ատենաբաններ, քերականներ, հանտորներ, բժիշկներ, փիլիսոփայութեան ուսուցչապեսներ»:

Հաւանական չէ բնաւ որ, այս բոլոր մտաւորականները ուսուցչութենէ հրաժարած ըլլան քրիստոնէական հաւատաքն ընդդրկած ատեննին:

Պատմութիւնը և հնախօսութիւնը մեզի պահած են անոնցմէ ոմտնց անունները: Գորգոնիս, զպրատան ուսուցիչ մը, կալլիստոսի գետնադամբանին մէջ թագուած, կասուխանոս, ուսուցչապետ մը, որ իմոլայի մէջ մարտիրոսացած է. Որոգինէս, քերականութեան ուսուցիչ Ազեքսանդրիոյ մէջ. Փլարիանոս, քերականութեան ուրիշ ուսուցիչ մը Ափրիկէի մէջ. Անատոլիոս, փիլիսոփայութեան ուսուցիչ եւ Արիստոտէլի մակնիչ՝ Աղեքսանդրիոյ մէջ:

Ոչ մէկ ապացոյց ունինք դաւանական գպրոցներու գոյութեան մասին. ընդհակառակն իմոլայի մէջ, կասուխանոս իր դասերուն կ'ընդունէր քրիստոնեայ տղաքներ և հեթանոս պղտիկներ, այս վերջիններն էին էր իրենց ծեր ուսուցիչը վայրագ չարչարանքի մը ենթարկեցին:

Անտարակոյո Փլարիանոսի աշակերտներն ալ հեթանոսներ էին. սակայն անոնք այնքան գորովագին կը սիրէին իրենց ուսուցիչը որ իրենց բոլոր միջոցներով, նոյն իսկ սուտ խօսելով, ջանահնար եղան զայն կորզել մահուանէ:

Զարմանալի է արդարեւ տեսնել քրիստոնեաներ, եւ անոնց մէջ ապագայ մարտիրոսներ, որոնք յանձն կ'առնեն մահուեկներուն եւ երիտասարդներուն տալու բոլորովին հեթանոսական առասպեկներով տողորուած կրթութիւն մը, զոր իրենց ժա-

մանակակիցները կը նկատէին զբական գեղցիկութեան առատահօս ազրիւր մը:

Յոյն քերականը, չէր կրնար կարդալ և մեկնել Հոմերոսը կամ Պինտարը, ոչ ալ լատին քերականագէտը՝ Վիրգիլիոսը կամ Ովիատիոսը, առանց ի յուշ ածելու — թէ իսկ քրիստոնէայ ըլլար — աստաւածներու և զիցուհիներու արկածներն ու փորձանքները, որոնց պէտք է անդազար ակնարկէին աշակերտներուն գրաւոր պարտականութիւններն ալ:

Սակայն կ'երեկի թէ, զիցաբանութիւնը, այլ եւս զբականութեան թարմատար մէկ մասը նկատուած ըլլալով, հստգհեաէ կը կորսնցնէր իր կրօնական հշանակութիւնը:

Ատենօք, առ ի չզոյէ հաւատաքի, զիւրահաւանութեան զիմում կ'ընէր ան. այսուհետեւ այլ եւս հստարակ տեղիքի, այլարանութեան և պատմուածքի գասանիւթի մակերեսէն վեր չ'ելլեր անիկաւ:

Անզամ մը մինչև հոն հասնելէն վերջը, ա՛լ մեծ վտանգ մը չէր պատճառեր անիկա քրիստոնէայ ուսանողներուն:

Շուտով կը զգային անոնք անգունդը որով իրարմէ կը զատուէին զպրոցին մէջ առանցքները պարզող եւ Եկեղեցին մէջ կրօնքը պարզաբանող կերպերը. ու անոնք բնաւ չէին փորձուեր այս երկուքը իրարու հետ շփոթելու: Ահա թէ ինչո՞ւ համար հեթանոս զասական գործերուն ուսումնասիրութիւնը, որ անհրաժեշտ էր իմացականութեան կազմաւորումին, և տիրացումին համար ամբողջութեանը այն ծանօթութիւններուն որոնցմով կը մինուէր այն ատեն պարկեշտ մարդ ու, չարգիլուեցաւ քրիստոնեաներուն:

Տերառուղիանոս իր սովորութեանը անհետական, քրիստոնէին կը մերժէ ուսուցանելու իրաւունքը, սակայն անոնց իրաւունք կու տայ զպրոց յաճախելու. վտանգի քրական ուսուցչումը զոր հոն կը ստանային անոնք, անհրաժեշտ է մարդու վարքին համար: Եկեղեցւոյ պետերը այս հակասութեան մէջ չինկան երբեք և հաւատացեալներու չարգիլեցին ուսանելը, ինչպէս որ անոնց չէին արգիլուծ ուսուցանելը:

Թրզմ. ՊԱՐԴԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ